



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2266

Spouse of  
Miss  
Hannah Gray



4. Inch  
1888

ԶԵՇՈՒՆԴ

Կ. Մ.

ՀԱՐԱԳԱԾՈՅՑ

ԳԱՂԱՋԻԵՐԻՆ ՀԱՏՃՆՏԻՐ ԱԹԱԿԱՅՈՅՑ

Հանդիքական


Բառական բարգմանուրեամբ և ճիխ  
բացատրութեամբ

ԱՆԻԱՏԱՍԽԵՎԵԱՅ

Տ. Մ. ՄԻՐԻՃԱՆԵԱՆ

Կամակեն վկայեալ աշակերտ «Համբակյե»  
Առեւտրական բարձրագործ վարժարանի  
եւ գաստոռ Գաղղիերէն լեզուի :

2003  
Պ. ՊՈԼԵԱ  
Տառակը ԱՀԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



1888

2011

Printed in Turkey

8A  
JU-76

## Զ Բ Օ Ս Ա Ն Ք

մայ.

Կ. Ա. Մ

## ՀԱՏԱԳԱԾՈՅՑ

ԳԱՂՂԻԵՐԵՆ ՀԱՏԱԳԱԾԻՐ ԱՌԱԿԱՑ

Հանդերձ

Բառական բարգմանուրեամբ եւ ճոխ  
բացատրուրեամբ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Տ. Մ. ՄԻՔԻՃԱՆԵԱՆ

Նախկին վկայեալ աշակերտ « Համբակյէ »  
Առեւտրական բարձրագոյն վարժարանի  
եւ դասասուր Գաղղիերեն լեզուի :

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1888



12340

# ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Ֆրանսսերէն լեզուի գերազանց առաւելյութեանց հետ իւր բազմաթիւ առակներն եւս ոչ նուազ օգտակարութիւն մ'ունենալուն, ջանացի՝ եւեթ պարապոյ ժամերէս օգտեալ, զայնս ամփոփել սոյն գրքոյկի մէջ որ դրից յարմարութեամբն ոչ միայն ամեն գրպաններու դիւրատար այլ եւ գնոյն աժանութեամբն ամեն քսակներու մատչելի է . Ոչ նուազ անհրաժեշտ է նաեւ ֆրանսսերէն լեզուի ուսանողաց որոնք իրենց զրօսանաց ժամերն փոխանակ սին եւ անշահ խաղերով յումպէտս վատնելու , կրնան իրենց զրօսանք ընտրել սոյն գործն որ իւր հաճոյալի եւ միանգամայն հրահանգիչ ասացուածներով՝ վըստահ եմ յոյժ թէ պիտի կրնայ ամեն կերպով գոհացնել զիրենք . իսկ անոնց համար որք դեռ կար եւ քաջութիւն չունին զայն յօգուտ ի կիր արկանելու ,

6466  
39 g

Թող չվիատին եւ յար աշխատին զի «Փա-  
ըլիզ իսկ մէկ օրուան մէջ չշինուեցաւ ».  
Եւ եթէ, որպէս կը յուսամ, սոյն դոյզն  
գործ գտնայ փոքր ինչ քաջալերութիւն,  
յայնժամ եւ ես առաւել խրախուսեալ  
կը խոստանամ ապագային հետեւիլ սոյն  
շաղի եւ որով իմովսամն ծառայել կըր-  
թութեան բարձր գործոյն զոր արդէն  
վաղ իսկ ինձ բաժին լնտրած եմ այն-  
քան անարժանաբար :

S. Մ. Մ.



## PROVERBES FRANÇAIS.

### ԳԱՂՂԻԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ



1.— Paris n'a pas été fait en un jour.

(Փարիզ մէկ օրուան մէջ չշինուեցաւ :)

— Մեծամեծ գործերն ժամանակի կը կարօտին :

2.— Loger le diable dans sa bourse.

(Մատանան իւր քսակին մէջ բնակե-  
ցընել :)

— Կըսուի մէկու մը համար որ բնաւ  
ստակ չունի, որուն քսակը պարապ է :

3.— Ce qui vient par la flûte s'en va par  
le tambour.

(Մրինգով եկածը թմբուկով կերթայ :)

Տճկ. Հայուան կէլեն հուեա կիտեր :

— Անիրաւութեամբ կամ առանց աշ-  
խատութեան շահուած ստակն դիւրաւ

Կը կորսուի , մարդ երբէք չկրնար անկէ  
օդտիլ :

4.— Battre le chien devant le lion.

(Շունը առիւծին առջեւ ծեծել :)  
— Աղջիկ , քեզ կըսեմ , հարսնուկ ,  
դուն լսէ :

Տձկ . Գըզըմ սանա տիերըմ կլիխիմ  
սէն իշիք :

5.— Gouverne ta bouche selon ta bourse.

(Բերանդ քսակիդ համեմատ կառա-  
վարէ :)

— Կարողութեանդ չափով ծախուէ :

Տձկ . Սեաղցնը եօրկանցնա կեօրե ու-  
զար :

6.— Quand les chats n'y sont pas, les sou-  
ris dansent.

(Երբոր կատուները բացակայ են , մըկ-  
ները կը պարեն :)

— Երբոր տէրերը կամ վերակացունե-  
րը բացակայ են , հպատակեալները ու-  
զածնուն ալչս ամեն բան կը կատարեն :

7.— Bâtir, faire des châteaux en Espagne  
(Մասնիոյ մէջ դղեակներ չինել :)  
— Ցնորական յոյսերով սնանիլ , սնոտի-  
բաներու վրայ խորհիլ :

8.— Le diable bat sa femme et marie sa  
fille.

(Մատանան կը ծեծէ իւր կինն և կը  
կարգէ իւր աղջիկն :)

— Կըսուի երբ արեգակ եղած ատեն  
միանգամայն անձրեւէ :

9.— A cheval donné on ne regarde pas à  
la dent.

(Նուէր արուած ձիոյն ակռային չեն  
նայիր :)

Տձկ . Պախշըշ արցն տիշինէ պազը-  
մազ :

— Երբոր մարդ նուէր մ'ընդունի ,  
պէտք չէ անոր արժէքն նուազեցնել :

10.— Qui ne dit mot, consent.

(Որ լոէ՝ հաւանի :)

Տձկ . Սիրքիր իզրարտան կիփր :

**11.** — L'homme propose et Dieu dispose.

(Մարդը կառաջադրէ , Աստուած կը տրամադրէ . Խորհուրդք մարդկան , կամք Աստուծոյ :)

— Մարդու մը խորհրդոց յաջողութիւնը Աստուծմէ կախեալ է :

**12.** — Tomber de la poêle dans la braise.

(Տասլակէն կայծականց մէջ լյնալ .)

— Անձրեւէն փախչիլ , կարկուտի բռնուիլ . մէկ փորձանքէ ազատիլ միւսին մէջ լյնալ :

Տձկ . Եադմուրտան զաջըպ , տօլուեա քորույմար :

**13.** — Donner la brebis à garder au loup.

(Ոչխարը գայլին տալ պահելու համար :)

Տձկ . Մալլին խըրսըզա քհսիմ իր :

— Կասկածոս անձի մը պահելու բան մը տալ :

**14.** — L'habit ne fait pas le moine.

(Սքեմն կրօնաւոր չընէր զմարդ :

— Պէտք չէ դատել մարդն իւր արտաքին կերպարանքէն , իւր պաճուճեալ երեւոյթէն :

**15.** — Ne parler que par B et par F.

(B եւ F գրերով խօսիլ միշտ .)

— Խօսակցութեան մէջ յաճախ տգէղ յիշոցներ գործածել :

**16.** — Autant de têtes, autant d'avis.

(Որչափ մարդիկ այնչափ կարծիք . ըստ գլխոց և կարծիք :)

**17.** — Qui se ressemble, s'assemble.

(Նման զնման սիրէ , նմանն խնդայ ընդ նմանն :)

**18.** — Qui casse les verres les paye.

(Ով որ ապակիները կը կոտրէ , կը վըճարէ անոնց գինը :)

— Մարդ պատասխանատու է իւր պատճառած վնասուց :

**19.** — Il n'y a point de fumée sans feu.

(Առանց կրակի ծուխ չելլար : )  
— Ընդհանրապէս չկայ երբէք զրոյց  
մը որ հիմ մը չունենայ :

20.— Il faut casser le noyau pour en avoir l'amande.

(Կուտը կոտրելու է՝ միջուկը առնելու  
համար : )  
— Բանի մը օգուտը վայելելէ առաջ  
պէտք է աշխատիլ :

21.— C'est un almanach de l'an passé.

(Հերուտն օրացոյց է այդ : )  
— Բանի մը պիտանացու չէ այդ այլ  
եւս :

22.— C'est de l'allemand, du haut allemand pour moi.

(Գերմաներէն, բարձր Գերմաներէն է  
այդ ինձ համար : )  
— Ատկէ բան չեմ հասկնար, ինձի հա-  
մար չինարէն է այդ :

23.— Brebis qui bêle perd sa goulée.

(Մայող ոչխարին իւր պատառը կը կոր-  
սընցնէ : )

— Շատախօսն գործելու ժամանակ  
չունենար :

24.— Les hommes ne se mesurent pas à l'aune.

(Մարդիկ կանգունով չեն չափուիր : )  
— Մարդու մը արժանիքն պէտք չէ  
իւր հասակէն դատել :

ՏՃԿ. Ազգի եաջուա տէլի պաշտա տըր :

25.— Petite pluie abat grand vent.

(Սակաւ ինչ անձրեւ ուժգին հողմն կը  
դադրեցնէ : )

— Պատիկ բանով մը մեծ կռիւ մը կամ  
բարկութիւն մը կը խաղաղի, կը դադրի :

26.— Ne savoir ni A ni B.

(Ոչ Ա գիրն գիտնալ և ոչ ալ Բ : )  
— Կարդալ չգիտնալ, յոյժ տգէտ ըլ-  
լալ :

27.— Compter les clous de la porte.

(Դրան գամերն հաշուել : )  
— Դուռ մը գոց գտնալով, առջեւը  
երկար ատեն սպասել :

**28.** — Tous les chiens qui aboient ne mordent pas.

(Հաջան շունը խածան չըլլար : )  
ՏՃկ. Հալլաեան քեօթէք բացրմազ .  
— Ամեն անոնք որք կըսպառնան, ա-  
հարկու չեն, այսինքն ամեն սպառնալի-  
քէ պէտք չէ վախնալ :

**29.** — Chien en vie vaut mieux que le lion mort.

(Շուն կենդանի լաւ է բան զատիւծ  
մեռեալ : )  
— Հարուստ ըլլալով մեռնելէ, աղքատ  
ըլլալ սպրիլը աւելի լաւ է :

**30.** — Chien hargneux a toujours l'oreille déchirée.

(Կռուսէր շան ականջ պատառեալ է  
միշտ : )

ՏՃկ. Եարամազ ք.օթէք եարասըզ օլ-  
մազ :

Կը նշանակէ թէ կռուարար և տմար-  
դի մէկը միշտ իւր տմարդութեան չար  
հետեւանքը կրելու ենթակայ է :

**31.** — En cherchant on trouve, կամ qui cherche trouve.

(Փնտոսղը կը գտնէ : )  
— Այն որ կաշխատի կը յաջողի :

**32.** — Chercher une aiguille dans une botte de foin.

(Խոսի խուրձի մը մէջ ասել փնտուել : )  
— Այնպիսի բան մը փնտուել զոր ան-  
կընարին է գտնել :

**33.** — N'être ni chaud ni froid.

(Ոչ տաք լինիլ ոչ ցուրտ : )  
— Երկու կռւսակցութեանց մէջ անո-  
րոշ կամ անտարբեր մնալ :

**34.** — Se servir de la patte du chat pour tirer les marrons du feu.

( Շագանակները կրակէն դուրս հանե-  
տու համար՝ կատուին թալթերը գործա-  
ծել : )

— Կըսուի այնպիսի անձանց համար  
որոնք շահու ակնկալութեամբ վտանգա-  
ռոր գործի մը մէջ ուրիշը կը գործածեն  
ամենայն ճարտարութեամբ :

**35.** — Chercher une querelle d'Allemand.  
( Գերմանական կոիւ մը փնտուել ) :  
— Կուուիլ մէկուն հետ առանց պատ-  
ճառի , յանիրաւի :

**36.** — Pour un moine l'abbaye ne manque  
pas.

(Մէկ աբեղայի համար մենաստանը չը  
պակսիր : )

— Երբ մի քանի անձինք առաջադրեն  
ի միասին որոշում մը տալու և թէ ա-  
նոնցմէ մին անհամաձայն դտնուի , ա-  
նոր համար գործէն ետ չեն քաշուիր :

**37.** Պիր արապ իշխան Արապիստան  
Էքզըլմազ :

37. Vivre au jour le jour.

(Օր օրի ապրիլ , առօրեայ վարձքով  
ապրիլ ) :

— Վաղուանը չհոգալ , անտարբեր ըլ-  
լալ :

**38.** — Payer en monnaie de singe.

(Կապիկի դրամով վճարել ) :

— Ծաղրելայն՝ որուն կը պարտի մարդ-  
և երեք չվճարել :

**39.** — Les gros poissons mangent les petits.

(Խոշոր ձուկերը պատիկները կուտեն ) :

— Հզօրները տկարները կը հարստա-  
հարեն :

**40.** — Petit à petit, l'oiseau fait son nid.

(Թուչունն տակաւ առ տակաւ կը չինէ  
իւր բոյնն ) :

— Մարդ հետզհետէ կը հարստանայ :

**41.** — Parler de la pluie et du beau temps.

(Գեղեցիկ օդի և անձրեւի վրայ խօ-  
սիլ ) :

— Զնչին , անկարեւոր իրերու վրայ խօ-  
սիցիլ :

**42.** Leurs chiens ne chassent pas ensemble.  
(Իրենց շուները միատեղ չեն որսար : )  
— Կըսուի երկու անձանց համար ո-  
քոնք մէկզմէկու հետ սիրով չեն :

**43.** Il a bien des chambres à louer  
dans la tête.

(Նա գլխուն մէջ շատ մը վարձու սեն-  
եակներ ունի):  
— Վերնատունը մարդ չկայ . քիչ մը  
փախած է :

**44.** Autant vaut être mordu d'un chien  
que d'une chienne.

(Շունէ կամ քածէ խածնուիլը միւնցն  
բան է : )  
— Այսինքն չկայ ոչ մի ընտրութիւն  
երկու բաներու մէջ որոնք հաւասարա-  
պէս մլասակար են :

**45.** Chacun son compte.

(Իւրաքանչիւր ոք իւր հաշիւն ունի : )  
— Ամեն մարդ իւր շահը կը փնտուի :

**46.** Ne savoir sur quel pied danser.

(Որ ստքին վրայ պարելը չգիտնալ : )  
— Ճարը հատնիլ, ինչ ընելը չգիտնալ,

**47.** Avoir les ongles en deuil.  
(Եղունգները սուգի մէջ ունենալ : )  
— Աղուղի եղունգներ ունենալ :

**48.** Tirer le diable par la queue.  
(Սատանան պոչին քաշել : )

— Հազիւ օրապահիկը հայթայթել,  
մեծ նեղութեամբ ապրիլ :

64 65  
39

**49.** Tant va la cruche à l'eau qu'à la fin  
elle se casse կա՞ր զա՞նի առաջ առաջ առաջ առաջ :

(Ջուրի կուժը ջուրին ճամբան կը կոտ-  
րի : )

**50.** Ուս պարտադը սու եօլնուա զը-  
րեւը :

— Կըսուի այն անձանց համար որոնք  
ինքզինքնին ստէպ վտանգի ենթարկե-  
լով վերջապէս իրենց անխոհեմութեան  
զոհ կերթան :

**51.** Promettre et tenir sont deux.



(Այլ է խոստանալ և այլ կատարել  
զխոստումն :

— Խոստանալու և խօսքը բռնելու մէջ  
մեծ տարբերութիւն կայ :

**51.** — Un âne gratte l'autre.

(Եշը՝ էշը կը քերէ :

— Կըսուի երկու անձանց համար ո-  
րոնք գովութեան արժանի բան մը չու-  
նենալով մէկզմէկ կը դրուտեն :

**52.** — Faute de grives, on prend կամ on  
mange des merles.

(Առ ի չգոյէ տորդիկներու մարդ կեռ-  
նեխներ կուտէ :

— Երբ լսւագոյնը չգտնամք պէտք է  
լսւով գոհանամք :

**53.** — La pelle se moque du fourgon.

(Թին կը ծաղրէ զիսառնիչը :

— Կըսուի երբ մրտար և մրճոտը մէկ-  
զմէկու վրայ կը ծիծաղին :

(Ցձկ. Գազան՝ գազանա տիպին զարա  
տըր տէմիլ :

**54.** — En forgeant on devient forgeron.  
(Դարբնելով է որ մարդ գարբին կըլլայ՝)  
— Սրուեստ մըլնելով մարդ վարպետ  
կըլլայ :

**55.** — Faire et dire sont deux.

(Այլ է ասել և այլ է առնել :

— Խօսքի և գործի մէջ մեծ տարբե-  
րութիւն կայ :

**56.** — Il y a fagots et fagots.

(Տրցակ կայ, տրցակ ալ կայ :)

— Կը նշանակէ թէ միւնոյն աստիճա-  
նի անձինք շատ անգամ միւնոյն հան-  
գամանքը չեն ունենար, և կամ միւնոյն  
տեսակ իրաց մէջ երբեմն մեծ տարբե-  
րութիւն կըլլայ :

**57.** — A bon entendeur peu de paroles.

(Խօսք հասկցողին քիչն ալ կը բաւէ :

**58.** — Անլաեանա սիվրի սինլի սազ տըր,  
անլամաեանա տակուլ զուրնա ազ տըր :

**59.** — A bon vin il ne faut point d'enseigne,  
կամ à bon vin point d'enseigne.

(Աղնիւ գինին նշանակ չուզեր : )  
 Հոչակման կարօտ չէ՝ ինչ որ բարի է .  
 Ճշմարիտ արժանիքն ամենուրեք կը դը-  
 նահատուի :

**59.** — Jamais beau parler n'écorcha la langue.

(Աղնիւ և բարի խօսքերն երբէք լե-  
 զուն չեն մաշեր : )  
 — Լաւ է միշտ աղնիւ և վայելուչ օ-  
 րինակով խօսիլ :

**60.** — Il ne faut pas juger de l'arbre par l'écorce.

(Պէտք չէ ծառն իւր կեղեւէն դատել : )  
 — Պէտք չէ դատել երեւոյթին կամ  
 երեւցածին համեմատ .

**61.** — Qui s'attend à l'écuelle d'autrui a souvent mal diné.

(Ով որ ուրիշն սկսւտեղին կըսպասէ ,  
 շատ անգամ անօթի կը մնայ : )  
 — Ան որ ուրիշն ճեռքին կը նայի ,  
 անկէ կը յուսայ , միշտ անօթի կը մնայ ,  
 կը վնասէ :

**62.** — Porter de l'eau à la rivière, porter l'eau à la mer.

(Գետը կամ ծովը ջուր տանիլ : )  
 — Տանիլ բան մը հոն՝ ուր արդէն ա-  
 ռատութեամբ կը գտնուի :

**63.** — Battre l'eau avec un bâton.

(Ջուրը գաւազանով ծեծել : )  
 — Անօդուտ ջանքեր ընել , սնավաստակ  
 լինիլ :

**64.** — Jeter son argent par les fenêtres.

(Ստակը պատուհանէն դուրս նետել : )  
 — Խոլ առատութեամբ , անհանձար  
 ծախքով՝ վատնել իւր ինչքը :

**65.** — Il faut tourner sept fois sa langue dans sa bouche avant de parler.

(Պէտք է խօսելէ առաջ եօթն անգամ  
 լեզուն բերնին մէջ դարձնել : )  
 — Պէտք է խօսելէ առաջ քաջ կշռել :  
 Տճկ . Եվկէլ Ենտիջէ ու անկիմու կիւֆ-  
 քար :

**66.** — Le loup mourra dans sa peau.

(Գայշն իւր մորթին մէջ պիտի սատ-  
կի :)

— Հազուադէպ է որ չար մարդ մը  
յուղութիւն գայ :

**67.** — Il vaut mieux laisser son enfant morveux que de lui arracher le nez.

(Աւելի լաւ է իւր աղան խնոս թո-  
ղութ քան թէ անոր քիթը խել, բրցը-  
նել :)

— Աւելի լաւ է համբերել փոքր մի  
չարեաց քան պատճառ լինիլ առաւել  
մեծի մը՝ երբ վտանգ կայ զայն դարմա-  
նելու մէջ :

**68.** — Manger son blé en herbe.

(Իւր ցորենը խոս եղած ատեն ուտել :)  
— Եկամուտը առաջուց ծախսել :

**69.** — A bon entendeur salut.

(Խօսք հասկցողն ինքինք կաղատէ :)  
— Կըսուի՝ երբ մարդ ուրիշը յուղու-  
թիւն բերելու համար, անոր թերու-  
թիւններն բացէ ի բաց երեսին կուտայ :

**70.** — Qui s'excuse s'accuse.

(Ով որ ինքինքը կարդարացնէ՝ ինք-  
ինքը կամբաստանէ :)

— Ով որ չամբաստանուած ինքինքն  
արդարացնել կաշխատի, յանցաւոր ըլ-  
լալը կը յայտնէ :

**71.** — Il vaut mieux s'adresser à Dieu qu'à  
ses saints.

(Աւելի լաւ է Աստուծոյ դիմել քան  
թէ սուրբերուն :)

Տձկ. Պիմ բելդամպէրէ եալվարմագ-  
տան՝ պիր Ալյահա եալվարմագ տահա  
կլիս տըր :

— Լաւագոյն է դիմել թագաւորին՝  
քան թէ իւր նախարարներուն և կամ  
ընդհանրապէս կարող մարդու մը քան  
իւր ստորակարգեալներուն :

**72.** — L'occasion fait le larron.

(Պատեհութիւնը գող կընէ զմարդ :

— Յաճախ առիթն մարդու ընել կու-  
տայ այնպիսի պարսաւելի բաներ՝ որք  
մտքէ իսկ չեն անցնիր :

73.— Il ne faut qu'une brebis galeuse pour gâter tout le troupeau.

(Միայն մէկ քոսոտ ոչխար բաւ է ամ-  
րող հօտն ապականելու համար :)

— Անառակ մարդ մը կարող է եղծա-  
նել առաքինի արանց ամբողջ ընկերու-  
թիւն մը :

74.— Quand le diable devient vieux il se fait ermite.

(Երբ սատանան ծերանայ , ճգնաւոր  
կըլլայ :)

— Կըսուի մէկու մը համար որ անա-  
ռակ կեանք մը վարելէ , ցոփակեաց լի-  
նելէ վերջ , ջերմեռանդ կըլլայ իւր ծե-  
րութեան օրերուն մէջ :

75.— Qui trop embrasse mal étreint.

(Ով որ չափազանց կը գրկէ , գէշ կը  
պնդէ :)

— Կը նշանակէ թէ պէտք չէ ամեն ծեռ-  
նարկ ընել միանգամայն . այսինքն մար-  
դու մը համար անհնար է մէկ ծեռքով  
երկու ձմերուկ վերցնել :

ՏՃԿ . իրի զարփար պիր զօրուքտա  
սընմազ :

76.— Juger, parler d'une chose comme un  
aveugle des couleurs.

(Դատել բան մը ինչպէս կոյր մը կը  
դատէ երանգները :)

— Խնդրոյ մը մասին անխորհուրդ և  
անհեռատես վճիռ մ'արձակել . կոյր ըզ  
կուրայն դատել :

77.— La nécessité constraint la loi.

(Հարկն լուծանէ զօրէնս :)

— Կը նշանակէ թէ պէտք է ներել  
յանցանք մը զոր մարդ յակամայս ըս-  
տիպուած է գործելու :

78.— Qui n'entend qu'une cloche, n'entend  
qu'un son.

(Ով որ մէկ զանգակ կը լսէ , մէկ ձայն  
կը լսէ :)

— Պէտք է երկու կողմերն ալ լսու մը  
մտիկ ընել և ապա վճիռ տալ :

79.— Une faute confessée est à demi par-  
donnée.

(Երբ մէկն իւր յանցանքն լսոստովա-  
նի, կէս մը ներուած կը սեպուի :)

— Այսինքն դիւրաւ թողութիւն կը  
գտնէ :

**80.** — Tomber de fièvre en chaud mal.

(Զերմէ վերջ սաստիկ հիւանդութեան  
մը բռնուիլ :)

— Փոքր վտանգէ մը փախչելով, ա-  
ւելի մեծ վտանգի մը մէջ իյնալ :

**81.** — Un clou chasse l'autre.

(Բեւեռ զբեւեռ թափէ :)

Տձկ. Չիվի չիվի սկօբէր :

— Այսինքն մեծ չարիք մը փոքրը  
մոոցնել կուտայ, կամ նոր ցանկութիւն  
մը և նոր հոգեր հիները մոոցնել կու-  
տան :

**82.** — Le bon pasteur donne sa vie pour  
ses brebis.

(Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ  
ոչխարաց իւրօց :)

— Քրիստոսի համար ըսուած է և նը-

մանութեամբ կըսուի առաքինի եպիսկո-  
պոսի կամ քահանայի մը համար :

**83.** — Trouver visage de bois.

(Փայտէ դէմք գտնալ :)

— Մէկուն տունն երթալով դուռը  
զոց գտնալ :

**84.** — Ramener au bercail une brebis é-  
garée.

(Մոլորեալ ոչխարը փարախ դարձնել :)

— Մոլորութեանց կամ անկարգու-  
թեանց մէջ գտնուող մէկը յուղղութիւն  
բերել :

**85.** — Le mieux est l'ennemi du bien.

(Լաւագոյնը լսուին թշնամին է :)

— Մեծ վաստակի ետեւէ եղողն յո-  
ճախ քիչն ալ կը կորսնցնէ :

**86.** — Il a battu les buissons, et un autre  
a pris les oiseaux.

(Նա գաւազանով զարկաւ մացանե-  
րուն՝ թռչուններն որջէն դուրս հանե-  
լու համար, և ուրիշ մը առաւ զանոնք :

— Նա աշխատեցաւ բայց օգուտը ու-  
րիշը քաղեց :

87.— Au royaume des aveugles, les bor-  
gnes sont rois.

(Կոյրերու թագաւորութեան մէջ մի-  
ականիներն թագաւոր են :)

— Կըսուի միջակ արժանիք ունեցող  
անձանց համար որք մեծ փառքով կը  
փայլին՝ երբ տիմարներու կամ տղէտ-  
ներու մէջ գտնուին :

88.— Գօեռնուն օլմատըդը եկրտէ՝ քէ-  
ջիյէ ապտիւրրահման ջաղըըրլար :

88.— A laver la tête d'un nègre on perd  
sa lessive.

(Խափիկի մը գլուխը լուալով, մարդ  
իւր մոխրաջուրն ալ վրայ կուտայ :)

— Պարապ տեղը կաշխատի այն՝ որ կը  
ջանայ բան սորվեցնել տիմարի մը կամ  
յուղղութիւն բերել անուղղայ մը :  
իյենթին իրատ, սեւին սապոն :

89.— Qui se fait brebis, le loup le mange.

(Ով որ ինքզինքը ոչխար կընէ, գայլը  
զայն կուտէ :)

— Անոնք որ չափազանց բարեսիրտ և  
հեղ են, համարձակութիւն կուտան չա-  
րերուն իրենց վնասելու :

90.— L'appétit vient en mangeant.

(Ախորժակը ուտելու ատեն կուգայ :)

— Մարդ որչափ պատիւ կամ մեծու-  
թիւն ունենայ, այնչափ ալ ունենալ կը  
բաղձայ :

91.— Il faut battre le fer tandis qu'il est  
chaud.

(Երկաթը տաք տաք պէտք է ծեծել :)

— Յաջողութեամբ սկսուածը ժրու-  
թեամբ կամ փութով առաջ տանելու է :

92.— S'embarquer sans biscuit.

(Առանց պաշարի նաւ մտնել :)

— Անխորհրդաբար գործի ձեռնարկել :

93.— C'est de l'algèbre pour lui.

(Գրահաշիւ է այդ անոր համար : )  
— Ատկէ բան չհասկնար նա :

**94.** — Si le ciel tombait, il y aurait bien des alouettes prises, կամ si le ciel tombait, les alouettes seraient prises.

(Եթէ երկինք կործանէր, անհամար արտօյտներ կը բռնուէին : )

— Կըսուի՝ ծաղրելու համար անտեղի, անհեթեթ ենթագրութիւն մը :

**95.** — Il attend que les alouettes lui tombent toutes rôties dans la bouche.

(Կսակասէ որ արտօյտներն բոլորովին խորովեալ իւր բերնին մէջ լինան : )

— Կըսուի ծոյլի մը համար որ առանց աշխատութեան ամեն ինչ ունենալ կուզէ :

**96.** — La faim chasse le loup du bois, կամ hors du bois.

(Անօթութիւնը գայլը անտառէն դուրս կը հանէ : )

— Մարդ իրեն ապրուստ մը ճարելու

համար կստիպուի երբեմն իւր բերման հակառակ շատ մը անհաճոյ բաներ ընել :

**97.** — Ecrire comme un chat.

(Կատուի մը պէս գրել : )

— Յոռի և ակընթեռնի կերպով գըրել :

**98.** — C'est un chien qui aboie à la lune.

(Շուն մ'է որ լուսնոյ դէմ կը հաջէ : )

— Կըսուի երբ մէկը հզօր անձի մը դէմ վայրապար աղաղակէ :

**99.** — S'il pleut sur moi, il dégouttera sur vous.

(Եթէ իմ վրաս անձրեւէ, ձեր վրայ ալ կը կաթէ : )

— Կը նշանակէ մէկու մը յաջողութեանց և թշուառութեանց բաժանորդ ըլլալ :

**100.** — Qui donne aux pauvres prête à Dieu.

(Որ ողորմի աղքատոյն՝ Աստուծոյ փոխ տայ : )

— Աղքատներուն տրուած ողբրմու-  
թեան փոխարէնը Աստուած կը հատու-  
ցանէ :

101.— Il a mangé son pain blanc le pre-  
mier.

(Ճերմակ հացն առաջին անգամ կե-  
րաւ :)

— Երբեմն երջանիկ վիճակ մ'ունէր ,  
բայց այժմ զուրկ է յամենայնէ :

102.— Aller, passer du blanc au noir.

(Ճերմակէն սեւ անցնիլ :

— Մէկ կարծիքի վրայ չկենալ :

103.— C'est la mer à boire.

(Ծովուն ջուրը խմել ըսել է : )  
— Կըսուի խիստ դժուարին գործի մը  
համար :

Իսկ հակառակը

Ce n'est pas la mer à boire.

Կըսուի երբ գործը այնքան դժուա-  
րին չէ :



Գործոյս երկրորդ տեսրը պիտի համարակուի 15 օրէն և մնացեալք յաջուղար ամբողջ գործն պիտի պարունակէ 2000 հատի չափ առակներ : Այն հաւաքածոյի աւագատմանէն անմիջապէս յետոյ պիտի հրատարակուի տաճկիրէն լեզուաւն միեւնոյն պարունակութեամի և միեւնոյն դիրքով :

Զրուանքի կեդրոնատեղին է Զագմաքնըլար եօքուշ Պօղոմեան գրասունիք կը գտնուի նաեւ Պահճէ գարու Պրավա ձառ Պօղոս և Յակոբ աղաներու և ունեցայ գրավաճառաց քով :

Իւրաքանչիւր տեսրի գինն է 50 փու

